

ՄԵՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԻՔԻՆՃԻ—ՍԵՆԵ

(1862)

ՆՈՒՄԵՐՈ—115

1799 ՎՊՈՒՀԱՐԹԵՄ ԿՕ

ՅՈՒԼԻՍ 17 ԱԼԱՓՐԱՆԿԱ

ՅՈՒԼԻՍ 5

ԱՄԹԱՆՅ ՅՈՒԼԻՍ 5 ԲԵՆԶԵՍՊԵ

Գաղափարի նախնիքն իրարեյն հաշտագրաւ
Բերաֆրանսիայն իւրն օրնան վարագանն առ-
բեկի պիւր :

Գաղափարի նախնիքն Գոմիսիօն
նունտան թէնիւր պընմուշ օրն առ
Թիւղղըր թէնտարիւրն իճրաօր պա
իրատէր սէնիքն գարարիւր օրմուշ
առըր :

Գաղափարի նախնիքն պիւր ան
էվլէլ թէնտարիւրն ալընմարնա մէ-
տար օրմագ միւթարատիւր լ օնտրա
իւղերիւն զիւրոն պէյան օրմնաճագ
վատէլէր իւն պէշ եիւղ պին ինկիւղ
լիւրալը գօրլէա իթա օրմնաճագ տըր :

Պէյան օրմնան պէշ եիւղ պին լի-
րատէն եիւղ էլլի պին լիւրանըն վատէ-
սի կէլէճէր ալաֆրանգա էյուլուրնուն
վէ իւշ եիւղ պին լիւրանըն վատէսի ,
Թըրլինի սանինին պէշինճի , վէ էլլի
պին լիւրանըն վատէսի քեանունի սա-
նինին (1863) պէշինճի կիւնիւ օրա-
ճագ տըր :

Լաֆրանկա թէմնուղուն օն սէ-
քիդինճի , եանի թէմնուղուն իւմի-
նին ալթընճը կիւնիւրնուն իթիպարէն
թէպոլիլ օրմնագ իւղըն , պիւր մի-
լիօն ղուրուշուգ վէ եա տահա ղիա
տէ էվլուգը նախնիքն կէթիւրէնլէր-
տէն իսթէք իսէնլէրէ եիւղտէ ալթ-
մըշ էօհամը ճէտիտէ , վէ եիւղտէ
եիկիրմի մէքիւրէալթը իսալիսէ , վէ
եիւղտէ եիկիրմի ղիքը օրմնան բօլի-

չալարտան վէրիլէճէք տիւր :

Եյուլուն պէշինճի կիւնիւ վատէ-
լիւ բօլիչալէր իչիւն վէրիլէճէք լիւրա
իսթէրլինին պէհէրի եիւղ սօգուղ
պուչուգ ղուրուշ , վէ Թըրլինի տա-
նինին պէշինճի կիւնիւ վատէլի բօլի-
չալար իչիւն վէրիլէճէք լիւրանըն պէ-
հէրի եիւղ սօգուղ ղուրուշ , վէ
քեանունու սանինին պէշինճի կիւ-
նիւ վատէլի բօլիչալէր իչիւն վէրիլէ-
ճէք լիւրա իսթէրլինին պէհէրի եիւղ
սէքիւ պուչուգ ղուրուշ ֆիաթ իլէ
իթիպար օրմնաճագ տըր :

Օլիքը օրմնան բօլիչալէրտէն իս-
թէք իսէնլէրին էսամիսի սըրասը իլէ
թէրգիմ օրմնարագ , պէշ եիւղ պին
լիւրայը թէճավուղ իթտիլի հալտէ իս-
թէնլէրէ ճէվապ վէրիլէճէք տիւր :

Օլվէճի իլէ բօլիչալ ալմագ իւգ-
րէ գաղափարի նախնիքն կէթիւրէճէք
օրանլարն գայիմէլէրի գօմիսիօնճա
իթիսպ օրմնան ուսուլէ թէվֆիգէն
շէյլէճէ թաատատ օրմնտուգտան
սօղրա , մէքիւրէալթը իսալիսէ իլէ
բօլիչալար իթա օրմնուպ , էսհամը
ճէտիտէնին իթասը պիւր գաշ կիւն
տէն սօղրա գաղափարի մէգպուրէնին
մաէթթէթգիլ թաատատընա թաա-
լիգ գըրնաճագ տըր :

Թէպոլիլ օրմնագտա օրան գա-
ղափարի նախնիքն պէհէր տէսթէսի
պինէր ղուրուշ օրարագ թէպիլմ օրմն-
մասը մուգաւտտէմճէ իտարէի գալա-
յիմի նախնիքն թէրաֆընտան իւան

Իշ պա Բաղրամէ հաֆթատա իրի տէֆա , էանի սօղը վէ բէնշէմիլէ կիւնլէրի նէշը օրմնաճագ տըր :
Ֆիլաթը Արիթանէտէ Մէհմուդը Հալիտիսէ ապօնաթ օրմնար իչիւն սէնէվի 50 ղուրուշ վէ ալթը
այլը 50 ղուրուշ առըր : Բաղրամի օրմնարտա սէնէվի 60 վէ ալթը այլը 55 ղուրուշ առըր :
Տաշպարտա բօլիս իւճըլթի իւղերիլիլ օրարագ , Մէհմուդա ապօնաթ օրմնար իչիւն սէնէվի 60
վէ ալթը այլը 55 ղուրուշ , վէ ապօնաթ օրմնար իչիւն սէնէվի 70 վէ ալթը այլը 40 ղուրուշ առըր :

գրքները խեղ տեղ, պուքերէ վերիլէն
գարարէ կէօրէ, պէհէր տեղթէսի
հէր պիր ճինսինտէն եինէ պաշգա
պաշգա օլարագ եիւղ ատէտ օլմագ
իւզրէ պաղանըմասը, վէ գրվորմա
յարագ տիւղ տիւղ տեղթէ խորմէսի
վէ թուղրալէրինին հէփ պիր թէրա
ֆց կէթթիւրիւլմէսի, վէ րապթ օլու
նաճագ բուտուլալարտա մուհարրէր
րագամլարին թիւրքէն օլարագ եա
զըմասը լազմ կէլէճէի իլան գրքն
մը տոր:

— Պէհէր եէվմ նէ մրգտար գ յի
մէ գալորրորդընըն րէնմի թէֆթէ
րինի, պիրպէր դաղէթամրընը գրթաոր
իգթիգամընտան եալընըղ ճիւմաա եր
թէսինտէն ճիւմաա իրթէսինտ վէրէ
պիլէճէիլ:

Վրանսա սէֆիրիկ Սարգէկ տգ Սու
թիյէ հաղրէթլէրինէ պու տէֆա Օս
մանիյէ նըշանը զիշանընըն պիրինճի
րիւթպէսի, վէ պիրինճի սոր քեաթիւ
պի միւսիւ թթման իլէ պիրինճի
թէրճիւման միւսիւ Սթրէյէ պի
րէր գրթա աղըր միւճէվէրլի գու
թու իհսան նույրուլմուշ տուր:

Օլ վէճհ իլէ իլք տէֆա Օսմա
նիյէ նըշանը զիշանընա նայիլ օլան
էճնէպիլ, Վրանսալ սէֆիրի օլմուշ
տուր:

— Բարիս մէֆաթէթը սէնիյէսի Վր
րանսաղճա պիրինճի սոր քիթպպէթիւ
նէ թպիւնի գրքնանթմահրիրաթը էճ
նէպիլէ սոդասը խիւլաֆասընտան Պա

րութճու պաշը (Յովհաննէս պէյ) գա
տէ իզթիլի, Լրթին էֆէնտիյէ,
րիւթպի սանիյէ սընֆըր էվիլը միւ
թէմիլիգի թէվճիհ պույրուլմուշտուր:

— Բարիստէն, Պրիւսէիլ Լըն դա
ղէթասընտա շու վէճհ իլէ եաղըր տոր:

Սթնսինեօր Լնտոն Հասուն, Լաթ
թանէտէ Լըմէնի Գաթիլի Լաթաշ
գահը սոր քեաթիպի Լըարեան Ստե
փան րանիպ րիֆագաթը իլէ թիւիւ
երրի սէրայընտա կէլէն չարճամպա
կիւնիւ մախուսէն միւլագաթը իմ
քեթթիւրիլէ գասթըլ պույրուլմուշ
տուր:

— Հալմէթիւ Վրանսա իմքերաթու
րու հաղրէթլէրի թէրաֆընտան պա
ղը մէմուրինէ Լէթիոն ա' Օնէօր նը
շանընըն րիւթուպու միւլթէլիֆէյ
սինտէն իթա օլուհան նըշանըն պիր:

Կիւմրիւք էմինի տէվէթիւ Բեա
նիւ րաշա հաղրէթլէրինէ Գրանտ Օ
ֆիսիէ րիւթպէսի: Թէշթիֆաթի խա
րիճիյէ Բեալիլ պէյ էֆէնտի հաղ
րէթլէրինէ Գոմանտէօր րութպէսի:
Ո'ղպիր պահըր Սէֆիս մէթմասը
րըֆը Լթա պէյ էֆէնտի հաղրէթլէ
րինէ, Գոմանտէօր րութպէսի: Գա
լթա կէօմիլիք նաղըրը Գնիլիլ է
ֆէնտիյէ, Օֆիսիյէ րութպէսի: Ին
տոն ճէպիրէսի գալէ մաշհաֆըրը գաթ
յիմմաղաթ Սիւլէյման բաշալէ: Գո
մանտէօր րութպէսի: Գոմտա կէօմ
րիւկիւ նաղըրը Բոհնէմ էֆէնտիյէ,
Ըրվալիյէ րութպէսի:

ՄԵՍԻՒԻԲԵԱԹ ՎԵ ԿԻՄԻՅԻ	ՍՍԼԸ ՅՈՒԼԻՍ 3			ԶԱՐԸԱՄՊԸ 4			ԲԵՆԶԸԿՄՊԻ 5		
	Պապան	Իօյլէ	Ալաշ	Պապան	Իօյլէ	Ալաշ	Պապան	Իօյլէ	Ալաշ
Մէճիսիյէ լրա	182 20	182 10	179 20	179	178	178 10	175	175 20	
Երիւթիլի կիւմիւլ	36 20	36 5	35 20	35 15	35	35	34 20	34 20	
Միւլթապէ	79 20	79	81 22	81 20	82 15	82 5	84 20	84	
Օն սէնէլիլ թէրթիպաթ ֆ' պլէն	47 10	47 10	46	46	46	48	48 20	48	
Գ. օսթիւլ	62 20	62 15	64 25	65 20	68 20	68 20	70 10	69 30	
ճէսիւ	62 20	62 15	61 25	65 20	68 20	68 20	70 10	69 50	
Թէրթիպաթը րապիա	46	43 25	47 20	51 20	50	50	50 20	50	
Սէհիւ	54 20	54 20	55 20	56	57	59	60	5 20	
Ինիլիլիլ լրա	200	199 20	196 20	196	195	195 20	192	192 20	
Երիւթիլի ֆրանգ	156 20	156 10	153	153	154	154	151	151 20	
Պէշ ֆրանգ	39 20	39 20	38 20	38 30	38 10	38 10	37 20	37 20	
Իմքէրիւլ	160 20	160 10	159 20	159 20	158 20	158 20	155	155 20	
Գարպօլման	30 10	30 5	31	31	30 30	30 30	30 10	30 15	
Գրիմիլ շարգը	92 20	92 20	91 10	91 10	90 20	90 10	89	89 10	
Պէշիլիլ նաղըրը 0/0 տէ	66 20	66 20	62 20	62 20	62 20	61	60	60 20	